

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՈՒԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 14

1 Նոյեմբեր 1897



ԿՈՍՏԱՆՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատը Այի ճառագէսի Թիւ 20

1897

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Կրօնական. ՆԵՐՍԷՍ Յ. Վ. ՓԱՓԱԶԵԱՆ
- 2 Յարաբերութիւն Աստուծոյ ընդ մարդկան եւ մարդկան ընդ Աստուծոյ.
- 3 Այլ եւ այլք.
- 4 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ. ԳՈՎՃԱՆՆԷՍ Վ. ԱՐԻԿԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Ութերորդ Տարի

ԹԻԻ 14

1 Նոյեմբեր 1897

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն

Դ.

ՄԻՈՒԹԻԻՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ Ս. ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

« Լուարուք և դուք նահապետք ազգաց մերոց
« ի ծագաց երկրէ, որ հասէք ընդ դմա ի Սինն քա-
« ղաք փրկութեան մերոյ, ահա հասեալ են ոտք մեր
« առ դրունս երկնաւորն Երուսաղեմի. և հանդերձ-
« եալ եմք շինել զիմանալի տաճարն Աստուծոյ, որ
« հիմնեցաւ ի վերայ Պետրոսի, և քակտեցաւ ի բա-
« ղում մասունս ի Նաբուէս զորոնսորայ: »

Ս. ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

Երկրտասաներորդ դարուն կը փայլէր քրիստոնեայ աշխարհի այն աստուածափառ ջտհն, մարդկութեան ամենէն չքնաղ հանճարներէն և ամենէն պաշտելի զէմքերէն մին, Հայոց Ոսկեբերանն՝ Ս. Ներսէս Լամբրոնացի: Իւր բովանդակ կեանքն մշտտաւ պատերազմ մ'եղաւ կրօնական մոլորութեանց և ազգային նախապաշարմանց դէմ: Եւ իւր բազմարդիւն գործունէութիւնն կարէ ամփոփուել սա երկու բառից մէջ. պաշտպանութիւն և կեղեցւոյ Միութեան և ուղղափառ Հաւատոյ, Բայց արդարութեան ախոյեան մը, ճշմարտութեան քարոզ մը լինելէ աւելի բան մ'է՛ նա, ճշմարտութեան նահատակ մ'է՛: Կը տա՞

ուսպէր ի տեղ այն անհաշտ ատելութեան, որով վառուած էին անխորհուրդք եւ անբարեւէր ոմանք իւր նուիրական անձին դէմ: Կը տառապէր ի տես այն յոքնադիմի եւ բազմադէտ չարեաց որ խուժած էին իւր սիրելի եկեղեցւոյն վերայ յերեսաց անզգամ եւ վաշուէր գործիչներու: Կը տառապէր մանաւանդ ի տես այն զիւաշունչ հակառակութեան եւ թունալից նախատանայ՝ որոց մատնեալ էր հարսն ողջախոհ՝ Եկեղեցին Քրիստոսի:

Իւր «Ատենական Խօսք»ն վսեմաշունչ բողոքն է ճշմարտութեան ընդդէմ նենգապատիր ստոյն, մարգարէաշունչ ծայնն է հանդերձեալ հաւատակորոյս եւ վաշուէր թշուարութեանց, եւ մին այն ամենէն վեհիմաց եւ պերճախօս ճառերէն, որք երբեք թրթռացած լինին մարդկային շրթանց վերայ:

Անոնց որք աւետարանական անկեղծութեամբ ունին կը դնեն այդ սրբաշունչ Չայնին, երկու բան միայն կը մնայ ընել, — կամ կաթուղիկէ Հոովմէական Եկեղեցին ընդունելով՝ անցնել քրիստոսասէր Համբրոնացիներու կողմն, եւ կամ անկախ եւ մասնական Եկեղեցիներ դաւանելով՝ մնալ քրիստոսամարտ կուսակցութեան մէջ . . . :

Ի՞նչ սրտայոյզ հոգելից շեշտերով կ'երգէ երկնազգեցիկ Հայրապետն քրիստոնէութեան վայելչութիւնն եւ իւր եկեղեցւոյն սրբանուէր զեղեցկութիւնն, երբ մի եւ նոյն աստուածահինն Եկեղեցւոյ առջեւ կը խոնարհէին այլոցեղ՝ այլալեզու ժողովուրդք: «Ա՞՞՞ ի ձեռն բարեպաշտն Կոստանդնուսի, նոր մեր Սողոմոնի, ի չորից եզերաց աշխարհի զճարտարապետս իմաստունս, եւ շինեաց նոքօք զտաճար հաւատոյ Եկեղեցւոյ իւրոյ վայելուչ, որ զրուագրեցին զսա անապական իմաստիցն ոսկւոյ, եւ նկարեցին զսովաւ զքրովլէս երկնայինս յերկրի, եւ արարին զամենայն աիեզերս մի տուն միայն Քրիստոսի, եւ Եկեղեցի: Ոչ ոք էր ազքաս յայնժամ ի բարեզործութենէ, այլ իրբեւ զքարինս էր ոսկի եւ արծաթ յերկրի մերում, զմաքրութիւնն իմա եւ զսրբութիւնն: Նստան ապա համարձակ քահանայապետք յաջորդք Քրիստոսի ի վերայ տանն իւրոյ. հովիւք իմաստունք սկսան զժօտան արածել. բժիշք լինել, եւ զվտեալ անդամսն յսպաւել. քահանայքն արթունք՝ զխունկ ժողովրդեանն նուիրել: Եւ յայնժամ զվիսայ չքեղազարդեալ էր սեսանել զճեմեայն յառազաստ իւր Քրիստոս: Չայն արձակէր առ կոյսն ողջախոհ, ընդարձակեալ զտեղի խորանի քո եւ զսրահից

քոց, կանդնեակ, մի՛ խնայեր. երկայնեա զպալանդակս քո, հաստատեա զցիցս քո. յաջ եւ յահեակ թառուջիր, եւ զաւակ քո զհեթանոսս ժառանգեսցէ, եւ զքաղաքս աւերեալս ի կոապաշտիցն շինեսցես: Մի՛, ասէ, երկնչիր, թէ մինչեւ ցայժմ նոքօք յամօթ արարի զքեզ. զի երրուայ, եւ ոչ եւս զղջայցայց ի քեզ ընակել հաճութեամբ, որ ես հանդիստ եմ յաւիտեանս յաւիտենից:» (Ատենաբանութիւն. էջ 110-111):

Թէ աղգային՝ մասնաւոր Եկեղեցի մը չէ որ կրնար փայլեցնել Քրիստոսի մեծութիւնն, եւ Աստուծոյ մը գործն սքանչելի կայսւցանել տիեզերաց առջեւ, ահա որչափ շնորհալի կերպիւ բացատրուած է յետագայ տողերուն մէջ. «Քանզի պիտոյ է ամենայն ի զարդ խորանիս հասարակաց, թէ խուժ, թէ դուժ թէ սկիւթացի, եւ սամեայնն ի Քրիստոս, եւ յամենայն Քրիստոս յարմարէր: Ոչ թէ յեղիպոսէ միայն խարեցին եւ առին զայս նիւթս, այլ յերուսաղեմէ մինչեւ ի Լիւրիկիա, եւ ի հարաւոյ մինչեւ յԵփեսիկորա. եւ ի ժառանգութիւնէն Սեմայ՝ մինչեւ ի ծագս Իւսիսոյ տանն Յարէթի հետիոտս ընթացեալ զամենեսեան աշակերտեցին հոգևով զօրացեալքն եւ մարմնով տառապեալքն: Զհաւատոյ խորանս յերկրի կանգնեցին, որպէս զի ներգործութիւն գործոյն Աստուծոյ՝ սացի Աստուծոյ, եւ մի՛ մարդկային մարմնոյ եւ զլա՞րդ մարդկան կարելի, որ ի հոգեացելոցն սրբոց կատարեցաւ հրաշալի. նոքա, որ զչորս անկիւն աշխարհի մարդ մի եւ անձն մի եւ չունչ մի եւ մարմին մի եւ տաճար մի Աստուծոյ իւրեանց արարին: Ո՞վ սքանչելեաց. գործ՝ առ որ տկարանայ ուժղնութիւն իշխանաց, վշտացեալքն եւ չարչարեալքն զօրեցին աւարտել. նոքա՝ որք մեռեալ էին աշխարհի եւ կենդանիք Աստուծոյ, նոքա՝ յայս զարմանալի միակրօնութիւնս ամեալ զամենեսեան փակեցին. նոքա՝ որք խաղաղարարք եղեն տիեզերաց եւ յօղակապք ի Քաղան բաժանելոցն:»

«Է՞ր վասն՝ այսպէս զօրացեալք. յայտ է, վասն զի անսողեւտ հաւատով ի գործն Աստուծոյ կանխեցին, զի առ հանդերձեալ՝ փառսն միշտ արթնութեամբ հայէին: Ուստի եւ առհաւատչեայ փրկելոցն զանձինս յօժարութեամբ դնէին. ըստ այնմ զոր գրէ Առաքեալ. նուիրիմ ի վերայ պատարագի եւ պաշտամանն ձերոյ, ուստի եւ խնդամ եւ ուրախակից եմ ամենեցուն ձեր: Եւ որպէս հիմն Եկեղեցւոյ Պետրոս ասէր. Զանցս չարչարանաց եղբայրութեան ձերոյ յանձինս կատարեալ: Այսպէս եղեալ պատ»

կեր Քրիստոսի երկնաւոր խաղաղարարին արեան եւ Ռայի, ապա կորացին հաստատու զնոյն ի յերկրի, աշակերտք սիրոյն սիրելի: Եւ խնդրիք, զի՞նչ պտուղ խաղաղութեան յայնժամ՝ զոր ետուն աշխարհի. զի՞նչ այլ, բայց եթէ երկիրս երկին եղև, եւ փառքն որ ի բարձունս էր Աստուծոյ՝ եւ յերկիրս տարածեցաւ, եւ սրբաբանութիւնն սրովբէից ի բերանոց հասարակաց մարդկութեանս ելից զայս տաճար հաւատոց հոգեւոր՝ անհանգիստ աղաղակաւ: Վկայքն զինէին եւ զօրադուխքն մատչէին, առարկուքն պնդէին եւ վարժիչքն քաջակրէին, ձգնութեամբն ժուժկալ լինէին եւ զողորմութիւնն առատացուցանէին. զսէրն տարածանէին եւ զմենակն ի նմանէ որչիս յարգեալ պատուէին. միշտ երկնային մանանայիւն պարարեալք կերակրէին, եւ յաւետարանական վիմէն առողեալք ծաղկէին: (Սնդ. 105-108) .

Ո՞վ է հերձուածի եւ հերետիկոսութեան սկզբնապատճառն. — Մինչ ակարամբտք եւ անբարեպաշտք ոմանք մնտի բարուբանաց տակ կ'ուզին ծածկել այդ ոճիրներու մեծութիւնն եւ կը պարծին իսկ իւրեանց սրբապիղծ բաժանումներով, դերիմաստ աստուածարեալ Հայրապետն մատնանիչ կ'ընէ արխաբար նոցա չարաշուք հեղինակն, կը յայտնէ սորա համայն նենգաժեստ հոգեսպան որոգայթներն, եւ կ'ողբայ անբացատրելի արքումութեամբ:

«Յայնժամ որ վարանէրն գաղտնի սկզբնաչարն թշնամին, ծանուցեալ թէ մեքինայքն իւր խայտառակեցան, տիեզերք աստուածապաշտութեամբ ծաղկեցան, պատրեալքն դարձեալ վերկեցան, ժառանգորդք զրախտին ի հայրենիսն փութացան. երկրաքարչ հեշտութիւնն տեղի ետ, եւ երկնային սրբութիւնն պայծառացաւ. զործի ստեղծութեանն խորտակեցաւ, եւ պտուղ սիրոյն սկսաւ բողմանալ. յոյս ամենեցուն ի ստորնայնոցս վերացաւ, եւ յերկնային կայանն հանգետ. արտաքս սուզէր յորջէն զստութիւն. իբրեւ զառիւծ գոչելով շրջէր բացեալ զկոկորդ գտութեանն, ջանացեալ առ ի կլանել զճիկզկեցին փրկեալ Քրիստոսի: Սակայն տկարն նկուն լինէր ի սկզբանն. եւ մի շունչն եւ մի մարմինն ի զլիսոյն զօրացեալք՝ անգործ զմեքենայս թըշնամւոյն առնէին: Թէ ձգէր ի սովորական նեախոյն ի վերայ ումանց՝ պոսնկութեամբ կամ սպանութեամբ կամ այլով անտիւ հարեալ զնոսա, երազէին բժիշկքն իմաստունք եւ յառաջին առողջութիւնն հաստատէին: Ապա տեսեալ թէ որով սովոր էր պատրել՝ ձախակողմեան մարտն խայտառակի, զաջակողմեան

զինուցն բուռն հարկանէր: Եւ զի՛նչ այս, այս ինքն զի որպէս ի սկզբանն հերձուածողական մարտիւ, ամենապատիրն խարէութեամբ, նենգողն կարթիւ հատուածեալ՝ ի բաց հերքեաց զմարդիկ ի դրախտէն, սյսպէս եւ այժմ ընդ ամրակուռ սպառազէնս մեր՝ սովաւ ի հանդէս մտանէր. Զի՛նչ է ինձ, ասէ, մասնաւոր նետիւք զձեզ խոցոտել եւ ի յաղթութենէ ի զերևուս ելանել. համակործան կարօտանամ մեքենայից. պիտոյ է ինձ գործի առ ամուր արձանս ձեր ազգոյ: Արդ սէր առիք օրէնս, եւ զմիմեանց վէրս այնու բժշկէք, յատելութիւն զայն փոխանակեմ եւ իսպառ կործանեմ: Սաղաղութիւն առիք պատուիրան, եւ ի մի մարմին զօրեցայք. ի թշնամութիւն զայն դարձուցանեմ, եւ զմիութիւնդ ի բազումս հերձեմ:

«Տես զամենաչարն թէ զի՛նչ ասէր անղեղ մախանօքն. գործի, ասէ, այսմ մարտիս եւ անհար՝ ոչ յիմոցս աստի զոր իմաստնացայք ճանաչել՝ պատրաստեմ. ոչ զմեզս՝ զոր ապաշխարութեամբ ջնջէք. եւ ոչ զատելութիւնն՝ զոր սիրով նուաճէք, ոչ զտարապարհակ վարելն՝ զոր յօժարընթաց լինելովն կոխեցիք, եւ ոչ զնախասելն կամ զսպանանելն՝ զոր յուսով խոտամանցն արձամարհեցիք: Այլ զի՛նչ, ամենեցուն ձեր աչք ի յոյսն եւ ի գլուխն ձեր Քրիստոս հայի. ինձ չիք այլ հնար զձեզ քակտելոյ, բայց թէ այլ եւ այլ զառ նա հայիչն ուսուցից առնել: Եւ որպէս զուզիդ բանն Աստուծոյ՝ նախահօրն ձեր թիւր մեկնեալ գթեցուցի, այսպէս կարելի է եւ այժմ զբառս զրոց ոմանց ի ձէնջ այլ եւ այլ ցուցանել, եւ նոքօք զամենեսեան խռովեցուցանել. թերևս կարացից զմիջնորդն խաղաղութեան՝ խաւարեցուցանելով զմիտս ձեր, ատելութեան տալ պատճառ տեսանել: Միթէ կարացից զինաց ծառն որպէս նախահօրն ձեր, եւ ձեզ մոլորութեամբ մտաց՝ չտրի գիտութիւն ուսուցանել: Արդարեւ այս է ինձ հաճոյական մեզք, հակառակութիւնն, առ որ՝ ոչ զղջումն տեղի գտանէ. ամբարտաւանութիւնն է ինձ խաւար բզձալի, զոր ոչ լոյս գիտութեանն փոխանակէ:

«Զայս ոչ միայն խորհեցաւ, եղբարք, այլ եւ արար. ոչ միայն կամեցաւ, այլ եւ կատարեաց: Արձակեաց զամբաքարն, եւ զտաճարն Քրիստոսի խախտեաց, լարեաց զաղեղն, եւ զընտիրսն վերաւորեաց: Ո՛վ աղէտիցս. ի տանէն զչարսն բուսուցանէր, եւ զվերակացուս խորանին՝ քակախչս եւ քայքայիչս առադրէր. զմատակարարսն ի տապալելն կցորդ իւր ընդունէր, եւ զճովումն հօտիցն օձաողս զինէր, զՄակեղոն՝ Հոգւոյն պար-

զեւաց թշնամի յարուցանէր, եւ աստուածութեան նորին զժխտելն խրատէր. զնեստոր՝ Միածնին փառաց եւ անճառ խորհրդոյ անօրէնութեանն զլացող լինել յորդորէր. զՆւախքէս՝ զխաւար խաւարաւ բռնկել վարդապետէր, եւ զնորմարդութիւնն ունայն ցուցանել յորդորէր»

«Եւ ասպ զի՛նչ, ողորց է այսուհետեւ ճառ բանիս պատմութեան. զի տապալէր այնուհետեւ զմիութիւն Եկեղեցւոյ ի մասունս բազումս Քակէր տաճարն Աստուծոյ, զոր շինեաց ճշմարիտն Սողոմոն ի ձեռն իմաստուն ճարտարապետացն. եղծանէր զորժ երջանիկն առաքելոց : Արքուցանէր մեզ զբաժակ բարկութեան Աստուծոյ աներեւոյթն Նաբուզոդոնոսոր. մինչև իսպառ ի գերութիւն վարէր զքարինս տաճարին Աստուծոյ ի խառնակութեան եւ ի հակառակութեանն Բաբելոնս» (Անդ. էջ 111-116).

Մինչդեռ Կաթուղիկեայ Միութիւնն ծառ մ'է կատարելութեան եւ սրբութեան պտուղներով արգաւանդ, բաժանումն թունալից որդ մ'է որ կը ջնջէ իսպառ սերմունքն ամեն երկնատենչ առաքինութեանց, եւ սուրբերու բազմազեղուն հայրենիքն կը դարձնէ յանապատ տրտում եւ անհրապոյր :

«Յերիս բաժանեալ աշխարհ, այսինքն՝ Ասիա, Բուսիա եւ Լիբիա, յորժամ ի վերայ միոյ վիմի հաւատոյ խաղաղութեամբ էին սնդեալ, զի՛արդ ոչ է ամենեցուն յայտնի, թէ անտանելի պտղախայծութեամբ առաքինութեանցն առատանային : Յեղիպտոս քաղաք Սեղեկ, ըստ կանխագուշակ մարդարէութեանն էր Աստուծոյ յայնժամ. եւ Հոռմայեցւոյն սէրութիւն իբրեւ զգաւազան երկաթի՝ նեցուկ պնդութեան եւ ամբութեան հանուրցս լինէր : Աքոցիա, Ելլազա, Մակեդոնիա՝ թեւակոխեալ առ Ասիաւ, առաքեալքն վարժեալք, ի Պաւղոսէ առողեալք եւ արմատացեալք, եւ զնորա սերմանան շնորհիւն Աստուծոյ աճեցուցանէին : Մանաւանդ տայր եւ հայաքնակ գաւառս մինչդեռ ի միութեան Եկեղեցւոյ վէ՛մն պնդեալ էր՝ պտուղ Աստուծոյ առատ եւ բազում. եւ յերկիր մեր իբրեւ զաստեղս երկնից բազմացան սեղանքն Աստուծոյ ըստ տեսլեան սրբոյն Գրիգորի. հօտքն լուսակիզն, արօտքն զալարի, հալիւքն արթունք, եւ սուրիչքն քաղցրալուրք. զի ել հիւսսի խոստութիւնն, եւ շնչեաց հարաւ սիրոյ հոգւոյն Քրիստոսի :

«Բայց յորժամ միութիւն տիեզերաց պատակտեցաւ, պատահումն ո՛րպէս. յորժամ ի վերայ զանազան վիմի կարծեցաք

զհաւատս մեր չինել, եւ ընդ միմեանս սկսաք մարտնչել, կոր-
ծանու մն զքան : Յորժամ մարմինն Քրիստոսի քակտեցաւ ի
միմեանց, վէրն անտանելի. յորժամ անդամքն՝ միմեանց թշնա-
միք դարձան, վիրաւորեալքն անչափ. յորժամ զմիջնորդն խա-
ղաղութեան զՏէր մեր Յիսուս Քրիստոս՝ թշնամութեան առաք
նիւթ, պտուղ նորին փոխանակ սիրոյն՝ ատելութիւնն : Յորժամ
փոխանակ յերկնից մեզ բերեալ նոր օրինաց վարդապետին՝ զաշ-
խարհակալիս առաք զօրէնսն, վատթարացեալք բթեցաք յամե-
նայն առաքինութեանց : Ինձ թուի այնքան զօրեալք, մինչ զօր-
նութիւն Տեառն՝ դերչացն զերգել. այսինքն զհաւատս եւ զխոս-
տովանութիւնս, զոր ի գերելոցն իւրաքանչիւրքն ամբողջ պա-
հեցին : (Անդ. 120-188) .

Այն մեծ ժամանակաւոր ատելութիւններն որոց ենթակայ
եղաւ մեր Ազգն, սրբազան Ատենախօսն կը վերադրէ զայդ ա-
մենայն բաժանման աղիտաբեր գործոյն. բարձրաթուիչ պերճա-
խօսութեան մը շանթերուն տակ կը ջախջախէ այն հակաքրիս-
տոնէական գձուձ զգացումներն՝ որոց բովանդակ տղեղութիւնն
կը տեսնէ իւր արծուի աչերով :

« . . . Այլ զՀայոցս զիպուածք յետ այսորիկ՝ ի ձերդ ապաս-
տան առնեմք քննութիւն, թէ ո՛ւր պարտ էր մեզ զայս հանդէս
գումարել, եւ յորժամ վայրի վտարեցաք՝ միայն ամէլ զմտաւ ,
եւ այս էր վասն, եղբարք. աղաչեմ անաչառ կամօք զիտեցէք .
զի քակտեցաք զմի մարմինն Քրիստոսի ի բաղում մարմինս .
զի բաժանեցաք զմի Նիկիոցի նորա ի բազում մասունս . զի
քրիստոսեայք ոչ պաւղոսեան կամ կեփայեան անուամբքն պան-
ծամք, այլ եւս վատթարացն եւ գազանաբարոյիցն : Թողեալ գա-
նունն Քրիստոսի՝ Հայոց, Հռոմոց եւ Նլլենացւոց անուամբքն
մեծարանեմք ի վերայ իրերաց . եւ առ կշտամբանսն Պաւղոսի
ընդդէմ մեր առ այս՝ հեղգալուր լինիմք :

« . . . Զսրտնութիւնդ զարձուցեալ ի ստատնայէ՝ ընդդէմ
եղբօրն կաղիս. եւ զայս ոչ բանիւ լոկով , այլ արձանագրու-
թեամբ. եւ հիմն ունիս քեզ ոչ զսէրն՝ որ ի Քրիստոսէ , այլ
զմախանան որ ի բանասարկուէն : Ո՞չ երկնչիս՝ գուցէ եւ քեզ
աացէ վայ՝ Տէրն, որ փակեա զփականս խաղաղութեան, գու ոչ
մտանեա, եւ զսրս մտաննն՝ ընդդէմ կացեալ արդելուս Գովիս ,
եւ ի քեզ զզովութեան բանդ սահմանեա. եւ թերեւս առատա-
նաս յաղգ քո եւ ի ցեզ, եւ զայլ ամենայն տիեզերս բռնադա-
սես բաժանել ի Քրիստոսէ, եւ ծանր թուի քեզ լուր նոցա բա-

րեպաշտութեանն Ի նախատելն քրքրիս, եւ զբարիոք լուրն ոչ կարես տանել : Այդպէս ուսար ի Տեառնէն քուսմէ . այդպէս վարդապետեաց որ ասացն . Եթէ սիրէք զսիրելիս ձեր, ո՞ր չնոր՝ է ձեր . զի եւ մաքսաւորք զնորն գործեն : Այլ զու մանաւանդ եւ զսիրելին ասես, թէ ընդէ՞ր յայմէ ազգէ եւ ոչ յիմմէ ես : Աստուծոյ մեղադրես որ բաժանեաց զլեզուս : Ո՛վ թշուառութեանս, ո՞ր բան կարէ զայսր կեղոյ շարի ընդարձակութիւն պարունակել . . . » (Անդ. էջ 132-133) .

Ի՞նչ թանկացին էջեր են անոնք յորս Հայոց Պօսիւէն կը ներկայացնէ մեզ այն վեհ եւ պատկառելի ղէմքերն՝ որք միշտ հաւատարիմ մնացին ճշմարտութեան դրօշին Այլ ընդէ՞ր ասեն, ոչ ոք զայս մինչեւ ցայսօր յայտնեաց, այլ մանաւանդ եւ զնորին հակառակն Աստուծոյ է այս քննելի . մանաւանդ թէ եւ բաղումք ասացին ի մերոցս՝ առաջնոց սրբոցն կզկալ հետեւողք : Սակայն բարք մարդկան հակառակասէր է . զայնս որ ճշմարտութեանն էր ջատագով եւ խաղաղութեանն՝ սնդոսնեցին, եւ զառ թշնամութիւն մարդիչ քանն՝ սիրեցին եւ զրեցին : Ապա թէ ոչ՝ ո՞ւր զիցուք զբանս Յովհաննու իմաստասիրին եւ հայրապետին, որ զայս առ մեզ վկայութեամբ հարցն սրբոց ստուգէ . զԵղրի հայրապետին, եւ զիւրոյ ժողովոցն զհաւանութիւնն . զՎահանայ հայրապետին զհամաձայնութիւնն առ մեծ Եկեղեցին Հոռոմոց, եւ զնորին հետեւողաց իշխանացն եւ վարդապետաց : Յորոց մի էր եւ իմն աստուածաշնորհ եւ յողունց գերազանց՝ հրեշտակն ի մարմնի Գրիգոր Նարեկացի . Ո՛ւր եւ զսրոյ աչօք տեսէք, եւ բանիցն աշակերտ էք, եւ հիմանն արկելոյ շինիչք, զսրբոյ հօրն մերոյ Ներսիսի՝ զայսմ հետեւողութիւնս : Սոքա ամենիքեան զայս կրկնէին զխորհուրդ . եւ ծընան, զոր դուք հանդերձեալ էք կատարել, եւ սովաւ զԵկեղեցի Աստուծոյ կերակրել . եւ այլ բազում ընդ սոքօք, որ ուսումնասիրացն է յայտնի, եւ աշակերտելոցն առ ի բանից նոցին աշակերտութիւն . մեր հարք եւ մերոյ սոսմիս նահապետք . Քանզի ոչ ներէ ինձ ոմանց տկարութիւն՝ մերոցս արտաքոյ կյանել . ուստի եւ զօրացեալ չնորհօքն Աստուծոյ, սոքօք զասացեալս հաստատեցաք .» (էջ 157-159) .

Հսկենք նաեւ այն ազնուական մտածութիւններն . որ յորդառատ կը բղխեն իւր մեղրածորան շրթներէն՝ խօսելով անոնց նկատմամբ . «Ո՞րք ոչ վարկանէին իւրեանց յանցանս՝ զմիութեան Եկեղեցւոյ Քրիստոսի սնտի խորհրդով քակաւումն . ուստի եւ

յանդգնաբար ի նոյն միևեցան : Որոց ներևոցէ Աստուած աղօթ-
թիւք ձեր, ըստ մեծի այս մասին յանցանաց սխալման , եւ մի
խչեսցէ զաճնցուցանելն զայսր չար ախտի ճարակումն : Որոյ
պտուղ ոչ այլ ինչ տեսանեմք, բայց միայն զանարգութիւն ան-
ուանն Քրիստոսի : Որով տեսանեմք այժմ զբազումս վարժեալ ,
եւ ողբամ արտասուօք, զի յառաւել սովորութիւնէն ընութիւն
լիալ է իւրեանց առ աղբս քրիստոնէից եւ յեկեղեցի նոցա ա-
տելութիւն. եւ զախտ չար թշնամութեանն՝ հայհոյութեան չար
յաչաղանօքն յազնցուցանելով, Քրիստոսի համարին լինել վրէժ-
խնդրի Ո՛վ թշուառութեանս. նա թէ եւ առ հաւատոյ բան լը-
սեն հաւանական խոստովանութիւն յայլ աղբաց , ոչ կամին ի
սէրն խոնարհել. այլ բուն հարկանեն զայլ կարծեաց, թէ նոքա
զմերս ատեն ազգ, վասն այսորիկ եւ ի մէնջ ատեսցին. կուրեն
եւ կեղեքեն եւ հայհոյեն զմեզ , յաղազս այսորիկ եւ ի մէնջ
հայհոյեսցին :

«Ո՛վ մտացի դու, եւ ո՛ւր ուսար վիրօք զվէր բժշկել : Պաւ-
ղոս բամբասելոյն ընդդէմ օրհնեաց , զհալածիին յանձն առ , ի
հայհոյին աղաչեաց, եւ այնպիսի մաղթանօք զտիեզերս աչա-
կերտեաց. զքեզ հետեւող նորին՝ ո՞ ուսոյց չարի չար հատու-
ցանել : Ո՛չ գիտես թէ զհուրն՝ ջուր չիջուցանէ, եւ ոչ հուրն ,
զըմբոստանալն՝ խոնարհութիւնն նուածէ, եւ ոչ ընդդիմաւորու-
թիւն. չարն բարեաւն յաղթի, եւ ոչ չարեաւն : Ապա թէ դու
առ այս հեղգաս, հեղ լինել տկարանաս, սիրել վերջանաս, զի-
ւոր ի հակառակամարտէն զնոյն պահանջես . թերեւս զմամնէ
զանց արար բանասրիտն, եւ առ քեզ միայն ներգործէ : Նոյն
մարմին է՝ որում դուզ եւ վիճակեալ. եւ նոյն մախանայն ծա-
ռայ, որով դուզ վարակիս, մանաւանդ թէ ըստ այսմ խորհելով,
եւս առաւել. զի դու ի նմանէ , եւ ոչ թէ նա ի քէն հատաւ .
դու զնա, եւ ոչ թէ նա զքեզ անդոսնեաց ի սկզբանէ : Դու ձի-
թենի վայրենի՝ պատուաստեցար յանբուն քո ի բարի ձիթեն-
ւոջն, զի զՊաւղոսին յիշատակեցից. ոչ թէ դու զնա , այլ նա
արմատ գոլով երբեմն՝ զքեզ կրէր ի վեր ունելովս : (Էջ 159-162).

Ահա դատապարտութիւնն անոնց որք ծայրագոյն յամա-
տութեամբ կ'ուզեն հետեւիլ սնտոսի նախապաշարմանց, եղբայր-
ասպան մոլորութիւններու , նոյն իսկ երբ ճշմարտութիւնն կը
փայլի արեւու չափ պայծառ :

«Արդ մնացո՞ւք իսպառ. պտղաբերեսցո՞ւք առ յապա զհայ-
հոյութեանն պտուղ. թողցո՞ւք զորոմնս չարին ի մէջ մեր, մին-

չեւ հնձեն եւ յայրել պատրաստեն հրեշտակք, Գիտելով զուզիդ
դաւանութիւնս, միայն սովորութեամբ՝ սիրո՞յն վերջացուք :
Մի, եղբարք իմ, ողաչեմ մի՛ զայս խորհելու (Եջ 162) :

Ա՛հ, ո՞ր լեզու կարող պիտի լինի արժանապէս զրուատել
այնքան անուան էջեր, յորս ամենէն բուն քրիստոսաւառ սէրն
եւ ամենէն առաքելաչունչ նախանձախնդրութիւնն գտած են
ամենէն կորովի եւ բոցեռանդն պերճախօսութիւնը : Դարեր ըս-
քանչազմամբ յած են այդ պօսիւէական երկնաթոխի շեշտերն,
ունկն դնենք եւ մեք :

«Մի՛ զանդազեսցուք՝ մանաւանդ եւ փութասցուք բժշկել
եւ բժշկիլ : Առ Քրիստոս ամբառնայ շնորհ բժշկութեանն, նորա
զոլով մարմին երկուցս կողմանց, զՔրիստոս բժշկել մի՛ դժուա-
րեսցուք, եթէ մեզ եւ եթէ նոցա լիցի առողջութիւն՝ Փրկչին
մերոյ է անուանն սրբութիւն, ըստ որում եւ հիւանդութեամբն
հայհոյութիւն :

«Ո՛վ մեծի շնորհի խաղաղարարացդ, Աստուծոյ տիրապէս
որդիութիւն, «Երանի՛, ասէ, խաղաղարարաց, զի նոքա որդիք
Աստուծոյ կոչուցին» : Լուսնք զՏեառն անսուտ ձեզ խոստ-
մունս. խրախուսեցէք առ այս բարբառոյ յոյս՝ փոզք տիեզերաց :
Ելէք ի վերայ աւետարանական բարձր լերին՝ աւետարանիչքդ
Սիոնի Բարձրացուցէք զբարբառս ձեր աւետարանիչքդ Երու-
սազեմի. բարձրացուցէք, մի՛ երկնչիք յաւանդութեանցն երկիւ-
ղէ : Խաղաղութեան էք աւետարանիչք, ընդէ՛ր ամաչէք. Քրիս-
տոսի քերէք զնմանութիւնն եւ զվկայութիւնն, մի՛ պատկատէք,
Պաւղոս զայս ձեզ հրամայէ. ո՛վ Տիմոթէէ, մի՛ ամօթ համա-
րիր զվկայութիւն Տեառն Յիսուսի : Եւ զի՛նչ այլ Քրիստոսի
ճշմարիտ վկայութիւն, քան Եկեղեցւոյ նորա լինել յօդ միաբա-
նութեան : Զի՛նչ այլ մեծ առաքինութիւն, քան նմանել Քրիս-
տոսի, եւ զխաղաղութիւնն՝ զոր նա արեամբ հաստատեաց :
բերանոց բարբառով վերստին ուղղել : Աշակերտք առաքելոցն,
ստաքելական հետոցն զինի փութացէք : Ի բաց փոխեսցուք ի
սրտից մերոց զչար գանձն՝ որ բղխեաց մեզ զանազան չար-
չարանս. եւ ո՞յք են նոքա, ո՞վ կարէ թուել : Ո՛վ թշուառու-
թեանո, այնքան յաչաղանքն զբաւեալ զառաջնորդական զմիտս,
որպէս զի զայսքան իմ զվէրս թողեալ, ստանց ջանի բժշկու-
թեան, զայլս անդուն բերանով նախատեմ, մտացեալ զՏեառն
երզիմանել զայնոսիկ՝ որք գերանովք ջանացին զխիզ դատել :
Ո՛վ չարաչար կուրութեանս այսմիկ, զոր տղէտքն եւ անիմաստքն՝

բունն եւ կատարեալ տնտեսութիւն առնին , եւ դշարն որպէս բարի ողջունեն , եւ զթիւրն որպէս զուղիղ » (էջ 168-171) .

« Ընդէր այսչափ զայս խոտեալ՝ խորշիմք եւ խուսափիմք ի միմեանց քրիստոնեայքս , որ այլ ազգաց վիճակեցաք կենակիցս : Մինչեւ յի՛րս անդամքս՝ լեզուօք զիրեարս խոցոտեմք՝ թունիւք ի մին լցեալ զբերանս . այսքան յերկար ժամանակս անխնայ զմիմեանս հարաքս Գննեցէ՛ք , եղբարք , եւ զայս . թէ այս թշնամութիւն՝ օրէնք Աստուծոյ էր , թերեւս այսքան արձանացեալ էր հաստատունս Վայ ինձ , եւ զ՞՞ր զայս ի նոցանկ տեսնեմք կացեալս հաստատուն . ի վաղուց հետէ սկսաւ սբրոմն մեզաց յերկրի մեր ատոքանալ , եւ սազարթ օրինացն Քրիստոսի թառամել : Սակայն այս ոչ եթէ ընդ բարեացն նուազի , այլ ընդ չարեացն օր ըստ օրէ անեալ զարգանայ : Ուրեմն ապա յորումնցն է եւ ոչ ի ճշմարիտ սերմանցնս կարող է իմաստունն եւ ի պտղոյն զարմատն ճանաչել . զի պտուղ սորա է կամքն սատանայի , հեռն , բամբասանքն , ատելութիւնն , զանձն արգարացուցանկն , եւ զայս խոտել , եւ այլ որ բնդ սոքօք բերին : Զի իւրաքանչիւր ոք ի մէնջ փարիսեցի եղև աստանօր : Հայն միշտ աղալակէ , Աստուած իմ զոհանամ զքէն՝ որ չարարեր զիս Հոռոմ . եւ Հոռոմն զնոյն բան երկրորդէ , թէ՛ որ ոչ արարեր զիս Հայ : Ո՛վ տմարդութեանս , եւ անմիա յանդգնութեանս . եւ չա՛ր վկայէք լինել ի բարւոյ Արարչէն . եւ այս ոչ զնիւթ միայն , այլ զմարդ զոր ըստ պատկերի իւր արար : Անմիտ , կամք չար ստացան ոմանք ի մարդկանէ , եւ ոչ ընտելութիւն ազգին է չար , Հոռոմին կամ Հայոյն , կամ այրոց սեռից . զի եւ ի Պարսից բազումք հաճոյացան Աստուծոյ , եւ ընտրին : Արդ՝ քո այնքան կուրացեալ յատելութենէն , մինչ զի ոչ միայն զկարծիս ազգին , այլ եւ զազգն ողջոյն բամբասես . եւ ի նմանէ զօհութեամբ հրաժարես : Բայց ո՞ կարէ զայս ակտի չարութիւն թուել . . . » (էջ 195-197) .

Եթէ Հայոց Ոսկերերանէն սոյն հրաշալի էջերն եւեթ հասած լինէին մեզ՝ բաւ էին ցուցնել թէ որքան իրաւամբ նոյն խի ի կենդանութեան՝ իմաստուն Լատինք եւ նրբամիտ Հելլէնք կ'անուանէին զայն երկրորդ Պօղոս Առաքեալս (1) .

(1) « Եկեղեցիքն Անտիոքու , Լատինացոցն և Հելլենացոցն , որք Պաւղոսի անուամբն զմեր նու աստութիւնս բարեհամբաւեն , և նորին թուոցն արժանապատիւ լինել յաջորդ վկայեն , որոց զբունքն մեզ բաց են . և ժառանգաւորն աշակերտեալք : » (Թուղթ նորին Ներսեսի Լամբրնացոյ . էջ 230-231) .

Ահաւասիկ հողեցանց վերջաբանն իւր աննման Ատենաբանութեան. իցիւ ուղէինք օգտուիլ «գոնեա անագան» այդ մեծ Չախնէն որ արգարութեան ու իրաւանց եւ ուղղափառ հաւատոյ երկնապարզեւ առաքեալն եղաւ Հայութեան, եւ որոյ վտեմ չեղտերն չափաի դաղրին հնչել վերածնեալ աշխարհին մէջ, ցորչափ կամոնի յաղթական Կաթուղիէ Եկեղեցին Քրիստոսի:

«Արդ տեսանեմ զի ոչ միայն օծութեամբ Հոգւոյն ընտրութիւն առնէք զանազան իմաստից հոգւոյն, այսինքն երկնաւորին եւ երկրաւորիս, այլ եւ զպտուղ վերին իմաստութեանն սկսայք տալ այտուհետեւ: Զի ահա տեսանեմ զձեզ զուարթս զիմօք իրրեւ զմարգարեալն» ի ձմերայնոյ կապանացն զերծեալս: Ո՛վ սքանչելեացս, ահաւասիկ զանազան ծաղիկք սիրոյն յանձինս ձեր փթթեալ՝ սկսան վաղվաղակի զհոռն բուրել: Զդէմս ձեր տեսանեմ՝ ոչ որպէս յերէկն եւ յեռանդն, այլ նախ քան զբարբա՛ն հեղութեան աւետարանիչս: Աչք ձեր ոչ դեռացումն սրտի արեանց ցուցանեն, այլ զքաղցր արտասուան ճնշեալ արտաքս բղխեն: Ոչ ինչ անիրաւիք սուրբ հարք. արգարեւ արտասուաց արժանի աւուրքն մեր խոտլութեամբ անցեալք. բայց սակայն այսօր է օր դոր արար Տէր, օր ցնծութեան եւ ուրախութեան: Ուրախացի ի սրայէլ յարարի իւր, որդիք Սիոնի ցնծացեն ի թաղաւորն իւրեանց: Զի բորբոքեցաւ յերկիր մեր ճառագայթն սիրոյ Չահաւորեալ, եւ երոյժ զձմեռն նախանձու: Եհաս ժամանակ իմաստուն երկրագործաց յատելոյ զայդի Եկեղեցւոյ Քրիստոսի, եւ սրբելոյ զնա ի սաղարթիցն աւելորդաց: Այսօր ճշմարտութիւն մեր եւ ողորմութիւն Աստուծոյ պատահեն միմեանց, յորոյ համբախ ընդ փեղերս արգարութիւն եւ խաղաղութիւն:

«Մաղթեսցուք այտուհետեւ, զի տայէ Տէր զքաղցրութիւն եւս առուելտղէս, եւ ամեցուցէ յերկիր մեր ցողով Հոգւոյն սրբոյ զայս սերմն: Թերեւս զօրութեամբ նորս եւ զպտուղն կարասցուք տալ, որպէս կամօք այսօր՝ եւ յառաջի ժամանակս արդեամբք նորոգել զխաղաղութիւն Եկեղեցւոյ Քրիստոսի: Զի եւ ընդ նմա՝ նորին չնորհիւն լիցուք խաղաղարարքս որդիք Աստուծոյ Հօր անվախճան խաղաղութեան, արժանապէս փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զսուրբ Հոգին յաւիտեանս յաւիտենից. Ամէն:»

Դիտեմք թէ սակաւաթիւ են միշտ այն պարիկեշտ եւ ուղղամիտ հոգիք, որոյ զժպիլի չլինի անողոք ճշմարտութիւնն:

բայց գիտեմք նաև թէ այդ հաղուագիւած եւ Երանելի հոգիք երբեք չեն պակսիր բայարձակապէս ո՛չ մի ժողովրդեան եւ ո՛չ մի դաւանութեան մէջ: Նոյա համար գրուած են սոյն էջեր, եւ նոյին ուշադիր խորհրդածութեան կը փութամ յանձնել վեհաշուք եւ աստուածաշնորհ անուանակցիս փրկարար՝ անմահարար մասձութիւններն:

ՆԵՐՍԷՍ Յ. Վ. ՓԱՓԱԶԵԱՆ

ՅԱՐԱՐԵՐՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԸՆԴ ՄԱՐԴԿԱՆ

և

ՄԱՐԴԿԱՆ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

(Շարունակութիւն տես քիւ 13)

Ժամ է որ մեր խնդրոյն չսկսած՝ ցուցունենք այս սխալ վարդապետութեան զլիսաւոր եւ հիմնական սպառցոյցներուն ու չինչ ոյժ ունենալը:

Ամենէն առաջ գիտնալու է որ նոյն խիկ Կ. Տարվին կը խոստովանի թէ այս վարդապետութիւնն չէ ստոյգ այլ հաւանական եւ նոյն խիկ ուրիշ յեղաշրջականք ստիպեալ են հաստատելու թէ ասոր զլիսաւոր մասն, այս է յանկենդանեաց ի կենդանիս եւ ի ստորին կարգի կենդանեաց առ բարձրագոյն կարգս նոյին, ամբողջովին մտացածին եւ երեւակայական է:

Այսպէս կը խօսի Ա. Պէն (A. Bain) .

«Այս ենթադրութիւնն (յեղաշրջման) կը պարունակէ երեւակայական տարր մը՝ որ կ'ընկերանայ ուրիշ անկատար կերպով ծանուցեալ զէպքերու:» Ահա իւր բնիկ խօսքերը. «L'hypothèse contient un élément imaginaire, qui s'associe à des faits imparfaitement connus.» (Logique Ind. — Ded. Logique de la Biologie — Append. p. 607): Նն եւ այլք՝ որք կը խոստովանին թէ պարզապէս ենթադրութեանց վրայ հիմնեալ է յեղաշրջումն:

Այսպէս կը գրէ Հ. Թէն (H. Taine) .

»Ամեն ոք կ'ըմբռնէ թէ այս հրաշալի յեղաշրջման մէջ, որ

արեղակնային սիսթէմին կազմութենէն վերջը կը տարածուի մինչեւ ցկազմութիւն ներկայ մարդուս, մեծ եւ բազմաթիւ են պարապ եւ անջրպետական կէտերն. եւ արդեամբք այսպէս են եւ ստէպ մենք ուրիշ բան չունինք գանտնք լեցնելու համար, եթէ ոչ ենթադրութիւններ» Ահա իւր խօսքերը. «On conçoit que dans cette prodigieuse Evolution, qui s'étend depuis la formation du système solaire, jusqu'à celle de l'homme moderne (sic !), les lacunes soient grandes et nombreuses: elles le sont en effet, et souvent nous n'avons pour les combler, que des conjectures.» (De l'Intelligence, T. II. L. IV. ch. III. p. 435. Paris 1878).

Բայց մենք այս յեղաշրջականաց խօսքերուն կը յաւելումք թէ՛ ոչ միայն ենթադրական են, այլ եւ սխալ. եւ արդարեւ.

1⁰ Ամողջ յեղաշրջման գործքն հիմնեալ է բնական ընտրողութեան (Selectio naturalis) վրայ, զոր իրենք առանց քըննելու մէկզի կը ձգեն:

2⁰ Կը խոստովանին եւ իրենք թէ պատմական եւ կենսաբանական վկայութիւնք կը պակսին իրենց. այսու հանդերձ չին ամչնար իրենց վարդապետութիւնը իբր ստոյգ եւ ճշմարիտ հրատարակելու:

3⁰ Յեղաշրջականք կը շփոթեն տեսակը սերունդի եւ ցեղի գաղափարաց հետ. մինչ նոյն տեսակի տակ շատ սերունդներ կը գանուին տեսակն մէկ մնալով:

Հիմայ ուղղակի դիտողութեանց անցնինք Տարվինական վարդապետութեան ամեն մասանց նկատմամբ:

Առաջին սկզբան Տարվինի կը պատասխանումք թէ՛ մենք եւս կը հաւանինք անհատից մէջ տարբեր յատկութեանց գոյութեանց գանուելուն ըստ տարբերութեան տեղոյ, կլիմային, ժամանակին, եւ այլն. բայց կը ժխտենք զհետեւորդն թէ ասոնք կարող ըլլան տեսակարար փոփոխութիւն մը պատճառել:

Երկրորդ սկզբան նկատմամբ կ'ըսենք որ ստոյգ է թէ օգտակար յատկութիւններն ի ծնողաց առ որդիս իբր ժառանգութիւն կը ձգուին. բայց ոչ այնպէս որ երբեմն ալ զարտուղութիւն չտրուի, եւ հետեւաբար կը ժխտենք Տարվինին անկէ յառաջ բերած հետեւութիւնը:

Իսկ ուրիշ տեսակ մը կազմելու համար հարկաւոր դատած պայմաններուն նկատմամբ կը զիտենք:

1⁰ Մարմնային կազմուածն կրնայ կերպաւորուիլ օդտակար

յատկութիւններէ, յորում օգտակարներն մնալով չստ մը կրթութեան վարժութիւններէն վերջը կատարելութիւն մը տեղի կ'ունենայ: Այս կրնայ ընդունուիլ մինչև ցորչեալ սահման մը բայց աւելին ճրի եւ մտացածին է. որովհետև մենք չենք խնդրեր այս ղէպքիս կարելիութիւնը, այլ կը ժխտենք անոնց տեղի ունեցած ըլլալը, որոնցմով զլխաւորապէս կը ջանան ցուցունել Տարվինականք թէ մարմնային կազմուածն կրցած է ինքզինքն յանսահմանս կերպաւորել մինչև ցիտիտիւտմն իւրոյ տեսակին: Բայց արդարեւ բնութեան օրէնքն ասոր հակառակն կը հաստատէ:

2⁰ Տարվին եւ իւր հետեւողներն յաղագս գոյութեան կռիւ մը զրին, որով կ'ուզէին բացատրել բնական ընտրողութիւնն (Selectio Naturalis). եւ այս կռիւն կրնայ կերպով մը ընդունուիլ, քանզի աճեցական ցեղը ստորակարգեալ է զգայական ցեղին. բայց այս ամենեւին յեղաշրջման դիտման չձառայէր. քանզի այս կռիւը երեք տեսակ կրնայ ըլլալ. ա) Անօրծիական (inorganicus) զօրութեանց ղէմ. բ) Ի մէջ տարբեր կարգի կենդանեաց. եւ գ) Ի մէջ նոյն տեսակի անհատաց: Այս դնելով կ'ըսենք որ այս կռիւները յեղաշրջման նպատակին ամենեւին չեն ծուռայեր:

ա) Քանզի անօրուտ է խնդրելն թէ որոնք այս կուռոյս մէջ յազթող եւ որոնք յազթեալ կը մնան. վասն զի օր մը ամեն կենդանիք պարտին մեռնիլ, թէպէտ մէկը միւսէն ըստ պատահման աւելի երկայն ապրի:

բ) Որովհետև ստորին կարգի կենդանիք, ինչպէս կ'ըսէ Ս. Թովմաս, բարձրագոյն կարգի կենդանեաց կերակուր են. եւ ամէնն ալ վերջապէս ի մարդոյ կը սպառին: Այնչափ մեծ է այս կռիւն, որչափ մեծ է մարմնային կազմուածին նմանութիւնը. նա մանաւանդ իրենց հակառակ կը յաւելունք որ որչափ իր մը բարի յատկութիւններ ունի, այնչափ աւելի վտանդի մէջ է ուրիշներէն սպառելու. անոր համար աւելի տկարները՝ քան թէ զօրաւորները պէտք է մնան:

գ) Այս կռիւն ըստ իրենց խիստ՝ նա մոնաւանդ ամենաուժգին ըլլալու է. բայց զարմանալի է որ ցայժմ այնչափ հմուտ անձինք կոյր դանուեցան՝ որ չտեսան այս կռիւն:

Այս ընդհանուր տեղեկութիւններէն վերջը՝ հետեւեալ զրուութիւնն կը գնենք:

Բարձրագոյն աստիճանի կենդանիք առաջ եկած ճեխ ստորագուցից յեղափոխման:

1⁰ Ոչ մէկ գործով՝ որ ոչ պարունակէ կարողապէս (Virtualiter) կամ ձևականապէս (Formaliter) ուրիշ էակ մը, եւ է սեռով եւ տեսակով ստորին, կրնայ յառաջ բերել իրմէ տարբեր եւ իրմէ բարձրագոյն սեռի եւ տեսակի պատկանող էակ մը. ուստի եւ կարելի չէ որ աճեցականն ի բազդատման զգայականին, եւ զգայականն ի բազդատման մասաւորականին տեսով եւ տեսակով ստորին մնալով կարենայ առաջ բերել: Եւ զայս կրնանք հաստատել ի սուրբ Թովմայէ քաղեալ համառօտ սկզբունքով մը, այս է. «Ամէն իւր յատուկ գործողութեամբը ուրիշ բան մը առաջ բերող էակ մը կրնայ իրեն նմանը առաջ բերել ըստ ձևւոյն, որով կը գործէ»: Ուստի եւ աճեցականն միայն աճեցականութեան ձևովը գործելով՝ միայն կրնայ աճեցական էակ մ'առաջ բերել. եւ ոչ թէ սեռով եւ տեսակով տարբեր եւ բարձրագոյն էակ մը:

2⁰ Այն որ կործանիչ է բաղձացողին՝ չկրնար բնական հակման եւ ընտրողութեան եղբ մը կացուցանել: Արդ ձևաւորութիւնն իրի մը յայլ ինչ էականապէս տարբեր եւ սեռով եւ տեսակով բարձր կենաց աստիճան մը է կործանիչ այնր, որ կը բաղձայ զայն: Ուրեմն եւ չկրնար տեղի ունենալ:

Բայց հիմայ անշուշտ կը խնդրեն մեր ընթերցողները թէ՛ ո՛ր տեղէն ուրեմն խնդրելու է կենդանեաց ծագումն:

Այս բնական հարցմանս կը պատասխանէ հետեւեալ հիմնական գրութիւնն, այս է.

Կենդանեաց ծագումն Աստուծու ճանջնայու ե:

Քանզի այն միայն կրնայ ըլլալ յառաջ բերող ամենայն կենդանեաց, որ է ի ներգործութեան կենդանի. եւ անոր համար ալ անապական եւ անսկիզբն: Եւ արդարեւ այս էակն, յորմէ միւսները առաջ կուգան՝ պէտք է որ ի ներգործութեան կենդանի ըլլայ, քանզի անկենդան էակէ մը չկրնար կենդանի էակ մը յառաջ գալ: Պէտք է նաեւ որ անապականելի ըլլայ. զի այժմ կը խնդրենք այն կենդանին, որ ապականացու կենդանեաց ամէն տեսակներուն առաջ գալուն առաջին պատճառն եղաւ: Պէտք է ըլլայ անսկիզբն, որովհետեւ այս անապականելի պատճառն՝ եթէ սկիզբն ունեցած ըլլար՝ չպիտի ըլլար այն, զոր կը խնդրենք այժմ, մեր նպատակն ըլլալով ամենաառաջին պատճառն գտանել: Արդ այս պատճառն միայն Աստուած կրնայ ըլլալ՝ ինքն ըլլալով սոյն այս յատկութիւնները ունեցող գերագոյն էակն: Ուրեմն Աստուծու՛ն ունեցած են ամենայն կենդանիք իրենց ծագումն:

Բայց որովհետև վերոյիշեալ տարրինական փիլիսոփայք մէկ տխարէ մը ամեն կենդանեաց առաջ եկած ըլլալը կը դնէին , ուստի եւ մենք հակառակ այսր՝ կը դնենք հետեւեալ համառօտ դրութիւնն. թէ՛


Տարբեր է կենդանեաց ծագումն յԱստուծոյ :

Ձեւականապէս տարբեր արդիւնքներն, անհրաժեշտ կը պահանջեն տարբեր յառաջ բերող կարողութիւն մը եւ զօրութիւն : Արդ սոսկ անեղականք, սոսկ զգայականք եւ սոսկ մտաւորականք են յայտնապէս այնպիսի արդիւնքներ , որք ձեւականապէս բոլորովին տարբեր են : Ուրեմն պէտք է նաև որ ասոնց ծագումն՝ ըստ իւրեանց զանազանութեանց եւ տարբերութեանց՝ տարբեր ըլլայ յԱստուծոյ. այս է՝ տունկերն, անրան կենդանիք, եւ մարդիկ Աստուծմէ յառաջ բերուած են զանազան եւ տարբեր արարչական կարողութեամբ եւ զօրութեամբ :

Հիմայ մենք մասնաւորապէս մարդուս գալով կ'ըսենք թէ՛ այս իւր ծագումն այ՝ ուրիշ կենդանեաց ծագման պէս ստեղծմամբ եղաւ. այս տարբերութեամբ որ՝ մարդը ըստ մարմնոյ կազմուած է անմիջապէս յԱստուծոյ, եւ ըստ հոգւոյ անկէ ըստեղծուած է : Մարմնոյն համար ըսինք թէ Աստուծմէ անմիջապէս կազմուած է, եւ այսպէս ալ պէտք էր որ ըլլար . քանզի իրաց առաջին կազմութեան մէջ անկէ առաջ չկար այնպիսի մարմին մը, որուն զօրութեամբ ծննդական ընթացիւք կարենար կազմուել : Քանզի ինչպէն վերը ըսինք, տեսակէ ի տեսակ անյնիւ չտրուելով՝ կարելի չէր որ ստորին կարգի տեսակ մը իրմէ տեսակով տարբեր եւ գերազոյն իր մը յառաջ բերեր : Արդ մարդկային մարմինն ստեղծեալ մարմնոց մէջ գերազոյնն է . անիկա ամենաբարձր վախճանի մը որոշուած ըլլալով , որ վախճանին պէտք էր որ իւր ձեւն համապատասխանէր , փիլիսոփայական ստոյգ սկզբունք մ'ըլլալով թէ՛ վախճանին կը համապատասխանէ ձեւն : Արդ եթէ այս կերպով չէր կրնար կազմուել մեր մարմինն՝ պէտք է ըսել առ այս միջամտած ըլլայ իրաց հասարակ եւ առաջին պատճառն՝ որ է Աստուած : Հոս կրնար յարմար կերպով մարմնոյ առ հոգին ունեցած միանալու յարմարութիւնը, որ մեզի կրնար յայտնուել թէ՛ Բնախօսական (Phisiologica), թէ՛ Կազմաբանական (Anatomica) եւ թէ՛ Կերպարանական (Morphologica) զիտողութիւններով , բայց համառօտ ըլլալու համար զայս ամենքը կը ձգենք :

(Շարայարեյի)

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք



Արբեցուքեան արդիւնք. — Պոն քաղաքին (Բրուսիա) համալսարանին ուսուցիչ Պ. Pellmann արբեցութեան ժառանգորար պատճառած զառն հետեւանքն ամբողջ ընտանեաց մը մէջ հետաքրքրական թիւերով հրատարակած է. այսպէս. — Ատա Յիւրք սնուն կին մը 1740 ին ծնած ու զարուս սկիզբը մեռած է. արբեցութեամբ, զոգութեամբ եւ զատարկաչլիկ կեանք վարելով: Ասոր յաջորդ սերունդը կը կազմուի 834 հոգիէ, որոնց միայն 709 ին կրցած է ծանօթութիւնն ստանալ ուսուցիչս այս արդեամբ. 106 ն ապօրէն ծնունդ, 142 ն մուրացիկ, 64 ն աղքատսխնամ վարչութենէն կերտկրուող, 181 ն կին, այլ լսանակեցիկք, եւ 76 ն ոճրագործութեամբ զատապարտուած, իսկ 7 ն մարդասպան: Այս արբեցութեան զաւակներն կօթանասունուհինգ տարուան մէջ զատապարտութեամբ եւ ողորմութեամբ 5 միլիոն մարքի վնաս տուած են կոռավարութեան:

Ալքոլի ազդեցութիւնն երկարակեցութեան վրայ. — La médecine moderne թերթին մէջ կը տեսնենք Անդրիոյ հակալքուական ժողովոյն քարտուղարին Պ. J. White ի նրեւուն տարուան մօտ այս նկատմամբ գրածը:

Կենաց ապահովագրութեան ընկերութիւններու հաշիւներէն կը տեսնուի՝ որ ամենադոյզն ալքոլի գործածութիւնն անգամ կենաց համառօտելուն պատճառ է:

Ապահովագրեալները կրկին զատու բամբակով առաջինն առնոնք՝ որք ալքոլ կը գործածեն առանց արբեցող ըսուելու, եւ երկրորդ զանն՝ որոնք բացարձակ կը հրաժարին, այրոյահատք ըստ անգլիական կոչման, այս հետեւանքը կը տեսնուի.

Քասնուրինը տարուան մէջ առաջնոց կորուսան է 8 617, իսկ երկրորդներուն 4 368:

Ստիլը շատ մեծ է. որչափ կասկած կրնայ պատճառել այս զինարբուսաց պահուն:

Դարձեալ ալքոլահատից 1000 ին 590 ը վաթսուսունուհինգ տարեկան եղած են, մինչդեռ առաջիններէն 453 ը միայն, այսինքն 137 կեանք ալքոլի պատճառաւ համառօտուած:

Պ. White ալքոլի գործոյ գրադոզներու չափէն աւելի մահացումն կը թուէ. առ 1000 ամենազգի վիճակի վերաբերողներու մէջ՝ միայն 8 եկեղեցական, 9 մշակ, 12 ատաղճագործ, 13 քրէականք, 14 որմնաշէնք կը մեռնին . մինչդեռ գարեջրավաճառք 21, զինեւաճառք 24, սրճարանաց սպասաւորք 35. կըրկին եւ եռապատիկ են, վերջնոց մէջ են նաեւ պանդոկներն:

Պ. White կը յայտնէ՝ որ արբեցութեան մահաոխիթ ըլլալն գործաւոր դասէն աւելի վերին դասերուն մէջ կը հաստատուի : Այդ հաշիւներու կարգէն կ'երեւի 10 առ հարիւր գործաւոր մեռած, 13% վաճառական, 17% ուղեւոր վաճառական, 20% հանդըստակեաց :

Կայծակի վնասը Միացեալ Նահանգներու մէջ.— 1890 էն մինչև 95 կայծակնահար մեռնողներու թիւն է 1120 հոգի , այս բաժանմամբ .

1890 120 հոգի

1891 204 »

1892 251 »

1893 209 »

1894 336 » : Այս թիւ դեռ եւս ստուգելի է եւ պահաս . վասն զի հեռաւոր տեղերէն կատարեալ տեղեկութիւն հասած չէ :

1884 է մինչև 1893 կայծակին պատճառած հրդեհներու թիւն է 3516, վնասն եղած է 70 միլիոն տոլար : Ընդհանրապէս մշակական ամբարանոցք շանթահարուած են, 2335. երկրորդ, առանձին բնակարանք, 664. երրորդ՝ եկեղեցիք, 104 :

Թուի թէ երկրաբանական առաւելութիւն ունեցած է զնստական հողն՝ ուր 22 անգամ աւելի կայծակ իջած է , մինչդեռ աւազուտ տեղեր 9 անգամ աւելի, 7 անգամ կաւային դետինն, եւ 1 անգամ կրային :

Ծառոց մէջ ալ առաւելաձիգ փայտեր կան, մի անգամ հաւամրղին (bouleau)՝ 15 անգամ աւելի՝ սոճին (pin), եւ 54՝ կաղնին :

1894 ին բաց ի մեռեալներէ 351 հոգի ծանր վիրաւորեցան : Նոյն ատրին ստացուածոց վնասն եղած՝ 268 յորեկնոց, որոնց զինն է 407 500 տոլար. 55 վնասուած եկեղեցիք, որոնց զինք յայտնի չէ. 261 տուն եւ շատ մը գործարան , ամբարանոցք , ձիթամբարք, եւլն. վնասին զինն է 351,000 տոլար :

Շանթին վլասին հետ կցելու է յաստակաշունչ հովերունը .
1893 ին ամերիկեան մեծատարած դուրաններու մէջ այս սոսկալի
հարուածին երեսէն 399 հոգի մեռան. 1892 ին 252 հոգի մեռած
կը համարուի :


Արեւոս նկատմամբ մոլորակաց արբանեակներուն շար-
ժումն. — Լուսինն միջոցի մէջ կատարած շաւիղն երբեմն կոր
օձապտոյտ մը կը ներկայանայ մեզ, Լուսինն ինչպէս գիտենք
երկրիս նման տարուան մը մէջ արեւու շուրջն կը դառնայ .
միայն երկրագնտիս լուսնին վրայ ազդած ձգողութիւնն՝ ասոր
ուղղակի թերատածեւ ընթացքն խոտորելով՝ փոփոխակի արեւ-
ւէն կը հեռացունէ եւ կը մօտեցունէ. սակայն առանց բնաւ իր
կոր ընթացքին զէպ ի ներս գողաւորութիւնէն խախտնելու :

Պ. Strobant այս գաղափարին վրայ յենելով ուղեց միւս
մոլորակներու արբանեկաց շաւիղն քննել . սակայն տեսաւ որ
այս երեւոյթ միայն լուսնին սեպհական էր : Միւս արբանեակ-
ներուն ամենուն շրջանն կամ գողաւոր է նկատմամբ արեւու ,
կամ կորընթարդ :

Եթէ լուսնին արեւու վրայ կտտարած շարժումն՝ երկրիս
դժածէն շատ քիչ դանազանութիւն ունի, հնար չէ՞ արդեօք կը
հարցունէ Պ. Strobant , լուսնին ամեն վարդապետութեանց
նկատմամբ մինչեւ այսօր ընդունուած տեսութեան կէտն փո-
խել, եւ լուսնին արեւակեդրոն շարժման տեղ՝ երկրիս խախտ-
նարար զօրութիւնն ընդունել :

Գլխաւոր գիտնալիքն է՝ երկրագնտիս ազդեցութեան շա-
ռաւիղն, եւ այս՝ վասն զի երկրագնտիս եւ լուսնին հեռաւորու-
թեան գրեթէ կրկինն է՝ ըսել է թէ ձգողութեան իբր զլիւսաւոր
կեդրոն երկրագունտս պէտք է նկատուի :

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն
Ս Ր Բ ՈՒ Հ Ի Մ ՈՆ Ն Ի Գ Ս Յ Ի



Յ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Ց

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Վ . Ա Ք Ի Կ Ե Ս Ա Ն

(Շարունակութիւն տես թիւ 12)

Հաւատացեալոց փոքրիկ բայց ընտիր մէկ մասը միայն տեղ գտած էր մկրտարանին մէջ: Մէկէն բոլոր աչքերն Օգոստինոսին վրայ կը տնկուին, կ'ուզեն տեսնայ այն երիտասարդ պատանին, որն որ հերետիկոսութիւններէ ըզքտած Եկեղեցոյն զօրաւոր աստղեան մը ըլլալու մեծ յոյս կուտար . հաւատքն կը հանճարը, զղջումն եւ սէրը կարծես թէ միաբաններ էին անտեսանելի կերպով ամեն պատիները մի եւ նոյն ատեն անոր ճակտին վրայ դնելու:

Իսկ Մոնիգա՝ այրեաց սովորութեան համաձայն, ճերմակ պատմութեան մը հագուած էր, ծիրանագոյն եզերքներով, եւ կրկայն քողանոցով մը զլուխը ծածկած, ի զուր կը ջանար չյայտնելու արտաքուստ իւր հոգոյն հրճուանքը:

Ամբրոսիոս Եկեղեցի կ'իջնայ . քանի մը վայրկեան ծունկ չոքած աղօթելէն վերջը՝ կը սկսի հանդէս: Օգոստինոս մկրտութեան աւազանին մօտ՝ երեսը դէպ ի արեւմուտք դարձուցած՝ նստած էր. ի հրաւէր սուրբ եպիսկոպոսին, որք կ'ելլայ եւ դէպ ի արեւելեան կողմը կը դառնայ, ողջունելու համար այն լոյսը, զոր այնքան տարիներէ ի վեր կորսնցուցած էր, եւ որն որ այսօր պիտի ծաղէր իւր հոգոյն վրայ: Ետքը կը մօտենայ սուրբ աւազանին, երեք անգամ կը մտնայ՝ կը թաթխուի աւազանին մէջ, եւ կ'ելլայ իբրեւ գերեզմանէ մը, եւ իւրաքանչիւր անգամուն հաւատոյ հառաչանք մը ունենալով չրթանց վրայ . առաջինին՝ հաւատամ յԱստուած. երկրորդին՝ հաւատամ ի Յիսուս Քրիստոս. եւ երրորդին՝ հաւատամ ի սուրբ Հոգին: Նոյն ատեն եպիսկոպոսը սուրբ սեղանոյն ատիճաններն ելլալով,

հոնկից բազկատարած եւ բարձր ձայնով աղօթելէն ետքը՝ եւ կաւ թափեց սրբանուէր ջուրն տգնիւ պատանուոյն խոնարհեցուցած զխոյն վրայ՝ ըսելով . «Ես միրտեմ զքեզ յԱնուն Հօր եւ Որդւոյ եւ Հօգւոյն Սրբոյ» եւ Օգոստինոս վերստին ծնաւ յԱտուած, յԵկեղեցի, ի հոգիս եւ յինքնս :

Անմիջապէս ետքը Ամբրոսիոս՝ Միլանու Եկեղեցւոյն սովորութեան համաձայն, ղենջակ մը կապելով մէջքը, ծունկ կը չոքի Օգոստինոսին առջեւ եւ անոր սոքերը կը լուայ . վերջը երկայն եւ սպիտակ պատմուճան մը կը հագուեցնէ իրեն ի նշան ընդունած անմեղութեան : Մոնիզա իւր ձեռքը հիւսած էր այն պատմուճանը, եւ վրան թափած ուրախութեան արյունքներէն տակաւին խոնաւ էր : Ետքը վառած մոմ մը կուտան Օգոստինոսին ձեռքը, ի նշան մաքուր սիրոյն՝ որով հոգին պիտի բորբոքի . եւ այնպէս՝ սիրտը ամենատուրը սիրով վառուած, նորածին ողջախոհութեան շուշանազարդ սրտակովը սրտկուած, եւ անտեսանելի կերպով Եկեղեցւոյ վարդապետաց լուսաճաճանչ պսակը զլիտոյն վրայ, գէպ ի սուրբ սեղանը կ'ողեւորի, ընդունելու համար աւաջին անգամուան համար այն Ատուածն, որով երիտասարդութիւնը պիտի նորոգի եւ պիտի ցնծայ : Չկայ գրիչ մը, որ կարենայ նկարագրել այսպիսի տեսարան մը, ուր ամենատուրը հրճուանքներ՝ գերադանցագոյն նախատեսութեանց կը խաճնուին . այն սրտածմիկ պատանին, որն որ սուրբ սեղանը կը մօտենայ զըջման խոնարհ յաղթանակովն, այն ծերունի եպիսկոպոսը, հաւատոյ անյաղթելի ակոյնեանը, որն որ՝ կենացն ընթացքն աւարտելու վրայ, կը տեսնայ իւր առջեւն Եկեղեցւոյն համար իրմէ զօրաւորագոյն քաջախարտիչ մը . եւ կը խորհի ինքնիրեն թէ ասկից ետքը կրնայ մեռնիլ Ամբրոսիոս, եւ կրնայ բոլորովին լռել, մինչդեռ Օգոստինոս խօսելու պիտի սկսի :

Մանաւանդ այն մայրն, որ իւր քոզանոցին տակ կը ծածկէ իւր արտասուափայլ ձակատը, եւ ի զուր կ'աշխատի չցուցնելու արտաքուստ իւր ուրախութեան մեծութիւնը :

Կ'ըսուի թէ երբ հանդէսը լիմնալու վրայ էր, ընդհանուր հոգւոյ ցնծութեան առջին, սուրբ Ամբրոսիոս՝ ի վերուստ ազգուած, յանկարծ սոք կ'ելլայ, եւ թեւերն երկինք վերցնելով, ինչպէս նաեւ իւր սիրտը, բարձր ձայնով մը կը գոչէ՝ ըսելով . «Ձքեզ Ատուած կը զովաբանենք, եւ կը խստտովանինք Տէր՝ զքեզ» Ասոր վրայ Օգոստինոս ալ՝ ցնծալից ողուով, սոք կ'ելլայ ու կը սրտատխանէ՝ ըսելով . «Ո՛վ Հայր իմ, բոլոր աշխարհք

Թո՛ղ պաշտեն զքեզ» Դարձեալ սուրբ Ամբրոսիոսը. «Ո՛հ, հա-
մօրէն հրեշտակք, երկինք, զօրութիւնք եւ ամենայն դասք հը-
րեշտակաց Թո՛ղ օրհնարանն զքեզ» Եւ սուրբ Օգոստինոս .
«Սերովքէք եւ Քերովքէք Թո՛ղ երգեն անդադար եւ ըսն՝ սուրբ,
սուրբ, սուրբ» Այս կերպով զմայլած, յափշտակուած, երկու
Սերովքէից նման, առն առ առն եւ յանպատրաստից կը շա-
րագրեն լատինական լեզուաւ գոնաբանութեան հիանալի երգը .


Սկիզբը լուսմ, վառվառն եւ ուժգին է, երկու սրբոց ցըն-
ծութեան պէս . երեք ցայտով մինչեւ երկինք կը հասնին . հոն
վայրկեան մը կանկ կ'առնուն, կը հանգչին հրեշտակաց երգը
մտիկ կ'ընեն. կը փառաբանեն անոնց հետ զՀայր եւ զՈրդին
եւ զսուրբ Հոգին, որոնց անուամբն Օգոստինոս վերստին ծնած
է. Բայց յանկարծ՝ կարծես թէ իրենց իրական վիճակին յիշո-
ղութենէն մզուած, երկրիս վրայ նորէն կ'երջնան, եղանակը կը
փոխեն, ուրախութեան երգը վայրկեան մը արտասուախառն
հառաչանաց անզի կուտայ. Սակայն շատ չտեւէր, նայուածք-
նին գարձեալ ղէպ ի երկինք կը սուստի, զնծութեան եղանակը
նորէն կը սկսի, եւ կը վերջանայ յուսոյ եւ վստահութեան հո-
ղեմուղի մաղթանքով մը .

Սրբուհի Մոնիգան ալ հոն է՝ ոտքի վրայ. մինչդեռ անոնք
ձայնով կ'երգեն, ինքն ալ անպատմելի հիացմամբ սրտովը կը
նուաղէ . նոյն վայրկեանը հոգւոյն մէջ . ուրիշ ի՞նչ զաղողագոյն
բան մը կրնար ըլլալ, եթէ ոչ հաւատոյ, սիրոյ եւ իրախտագի-
տութեան այն խորին զգացմունքներն, որոնցմով այն սքանչելի
գովարանութեան մաղթանքն աւարտեցին :

Օգոստինոս այլախօսուած գուրս ելաւ փոքրիկ եկեղեցիէն
ուր որ մկրտուած եւ առաջին անդամուան համար ամենասուրբ
հաղորդութիւնն ընդունած էր. որչափ ալ անկից առաջ խոնար-
հութեամբ եւ աստուածային սիրով վառուած ըլլար, այսու ա-
մենայնիւ հիմա անձանաչելի է. ամեն արտութիւններն եւ մը-
տատանջութիւններն, որոնք մեզացը յիշատակէն առաջ կու-
գային՝ ցրուեցան՝ անյայտ եղան : Այսօր ուրիշ զբաղմունք մը
չունի, եթէ ոչ նկատել լռելեայն Աստուծոյ ամենազուժ ողոր-
մածութիւնն, եւ այն ալ հիանալի միջոցներն որոնցմով Աստ-
ուած խաղըսած էր զինքը չարէն : Այսքան չնորհաց ըստ ար-
ժանւոյն համապատասխանելու համար, Օգոստինոս մեծ փա-
փաք ու կարօտութիւն կը զգայ իւր Մօրը՝ սուրբ Եկեղեցւոյն
ծոցէն կ'ընելու հարկաւոր եղած աստուածային կեանքը : «Եր-

կայն ատեն ծարաւի մնացած մարդու մը պէս , կը նետուէի . կ'ըսէ , սուրբ Յիկեղեցւոյն ստեանըը վրայ , հեծելով եւ ողբալով անցեալ թշուառութեանցս վրայ . կը վաթթուէի բոլոր ուժովս այն ստեանց եւ կը կ'թէի ըստ հաճոյս կարօտած սնունդս , որով միայն պիտի կարենայի յաղթիլ տկարութիւններուս , եւ ձեռք ձգել հոգւոյս կենդանութիւնն եւ զօրութիւնը» Ի՛նչպիսի եւս ասնոց մ'էր Օգոստինոսինը , որ եկեղեցի չէր կրնար մտնալ , հաւատացելոց ատուածապաշտ երգերը լսել , եւ սուրբ պատկերաց նայուածք մը տալ , ասանց զգալու սրտին մէջ ուժղին շարժմունք մը , այնպիսի շարժմունք մը՝ որ աչքերէն արտատուաց հեղեղներ կը վազցնէր , ինչպէս որ իւր գարձին օրը պատահած էր : Ի՛նչ անատանոս արցունքներ չէին վազեր հոգւոյս վրայէն , երբ՝ քու եկեղեցւոյդ մէջ , ս՛վ Աստուած իմ , երզոց եւ գովարանութեանց ձայները կը լսէի . յիրաւի քանի որ այն քաղցրաւոր երգերն ականջս կը զարնէին , քու ճշմարտութիւնդ ալ սրտիս մէջ կամացուկ մը կը սպաւորուէր : Ո՛հ , այն ստեղծներն ինչ ուժղին սիրոյ զգացմունքներով չէի ճոխանար . ա՛յ աչքերուս արցունքը չէի կրնար բռնել , եւ այն արտասուուաց մէջ անպատմելի հաճոյք եւ վայելք մը կը դտնայիս»

(Շարայարեյի)



ՊՍՏԿԵՐ տասն ե. հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դանեկան.
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բղթատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Իշխարանչիշր թիշ 2 դահեկան

ՊՍՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Նեշիլ վողոց
Թիշ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولنمشدر